Ն° 228 ՆԻՍԱՆ 6 ԲԷՆՃԵՆՊԻՀ 1878

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԷՎԱՏՍԸ ԲՈԼԻՍԹԻՒՆԻ ԻԼՄԻՆԻ ՎԷ ՄԻԼԻՈՆԻ ՎԷ ՍԱՀԻՊԻՆԻ ՃԱՄԻ ԵՒ ՄԻ ՂԱՋԷՄԱՆ ՏԸՐ

ԱՋՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

ԱՊԱՒՈՎԱԼ ԻԶԻՆ

Պիր սէնէլիր . . . . . 250 ղրուշ
Ամբ այլրկ . . . . . 150 »
Իւչ այլրկ . . . . . 70 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիլէ։

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՆ

Պիր սէնէլիր . . . . . 350 ղրուշ
Ամբ այլրկ . . . . . 170 »
Իւչ այլրկ . . . . . 90 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիլէ։
Բօսնա իւճրէնի տախիլ տիր։

Մէվլանի էֆէնպիյէտէ վէ գայիմէ Թէտավիլ ԻԹմէյէն վիլայաթտա, ապօնէ պէտէլի վէ եախստ բօսնա իւճրէնի, սիքքէյի խալիսէ օլարագ ախզ օլունաճագ տրր։

1 ղրուշլուգ գայմէ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Գէհէր սաթրը իլիւն

1 ինճի վէ 2 ինճի սահիֆէէրէ 10 ղ։
3 ինճիւ սահիֆէյէ . . . . . 6 »
Հիւնճիւ սահիֆէյէ . . . . . 4 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապիլէ։

ԻԽԹԱՐ. Պանզա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ օլան իլանաթքն ալէհէր սաթրը իլիւն,

2 ինճի վէ 3 ինճի սահիֆէէրէ 6 ղ։
4 ինճիւ սահիֆէյէ . . . . . 4 »
Լիրա 100 ղրուշ հիսապիլէ։

Մէվատտը նաֆիայա տայիր մուպահասան մէճմանէն գապուլ օլունուպ, ամլ իֆթիհսար տէրճ իտիլմէյէ տիր։

1 ղրուշլուգ գայմէ

Իտարէխանէսի Սթամպօլտա Փիւրքճի խանընտա նումէրօ 7 տէ վէ Մարպասաը էնիէ մէզքիր խանատա նումէրօ 28 տա ուղր։ — Ղազէթամբզու այիտ բեւանֆէյի մէվատ նսգզընտա, տօղրուտան տօղրուլա իտարէխանէմիզտէ Տիզրան աղա Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմասը լազըմ կէլէճէկի կիպի, բեւանֆէյի մէրհաբիպին տարի անընտա նամընա կէօնտէրիլմէսի իզիզա իտէր։

ԱՍԻԱՆԷ Ե ՆԻՍԱՆ

ՏԱԽԻԼԻՑԷ

Ցիւնքի կիւն ֆէխամէթլու տէվլէթլու պաշ վէքիլ բաշա հազրէթլէրի մապէյնի հիւմայունա ազիմէթ իտէրէք, պատէհու Պաբպը Ալիյէ կէլիպ, մէճլիսի խասսը վիւքէլյա ըիասէթ պույուրմուշլար տրր։

— Ավսթրիա տէվլէթինին Ցերսաատէթ սէֆիրի գօնթ Զիչի հազրէթլէրի մէզունէն մէմլէքէթի՞ճանիպինէ ազիմէթ իտէճէյի ճիհէթլէ, լի էճլ իւլ վէտա պու կիւն Եըլտրզ սարայը հիւմայունանա կիտէրէք, հուզուրու շահանէյէ չըգաճագ տրր։

— Պունտան ագտէմ խապէր վէրմիշ օլտուղումուզ վէճհ իլէ, թարաֆը էշրէֆը հազրէթի բաթիշահիտէն, Շուրայի տէվլէթ ազասընտան սաատէթլու Փեարոս Գույումճեան էֆէնտի հազրէթլէրի, օն իշիւնճիւ Լէօն Բաբանընն Բաբալրգ մագամընա ճիւլուսինի թէպրիքէ մէմուր իտիլմիշ տիր։

— Նիսանընն 4 նճի սալը կիւնիւ իղղայի գավայիմ գօմիսիօնունուն հասըլաթը 213 պին 980 ղրուշա պալիղ օլմուշ տուր։

— Քիւչիւք Ալա Սօֆիա ճամիի չէրիֆինտէ պուլունան ասարը աթիգէ վէ սայիրէնին Զինլի քէօշքիւնէ նագլ օլունտուղունու, գարյը ղազէթալարը եազըյօրլար։

— Էսիրէն Պուքրէշտէ պուլունտուգլարը հալտէ, կէչէն կիւն Ցերսաատէթ ավտէթ իթմիշ օլան սաատէթլու էահէմ բաշա վէ Սաարդ բաշա էվվէլքի կիւն հուզուրու հիւմայունա չըգարագ։ Քէվգէլտէ իլթիֆաթը սէնիյէյէ նամլ օլտուգլարը կիպի։ Քէնտիլէրինէ իւչիւնճիւ ըիւթպէտէն պիրեր գըթա նիշանը Ալիի Օսմանի իհսան պույուրուլմուշ, վէ միւմահիլէյհ էահէմ բաշա, Ցերսաատէթ գօմանտանը թային գըլընմըշ տրր։

— Ավսթրիա սէֆիրի գօնթ Զիչի ճէնապլէրի, տիւն սապահ խարիճիյէ նազրը տէվլէթլու Սաֆվէթ բաշա հազրէթլէրինին գօնագլարընա կիտիպ, իքի սաաթ գատար միւլագաթ իթմիշլեր տիր։

— Մր. Լայարտ հազրէթլէրի տիւն Իզմիտէ ազիմէթլէ, ինկիլիզ տօնանմասը Ամիրալը իլէ միւլագաթ իյլէմիշ տիր։

— Մախտումու Ալիի խըտիվի տէվլէթլու Հասան բաշա հազրէթլէրի, սալը կիւնիւ սապահլայը Մահրուսէ նամ Մըսըր վաբօրունա բաքիպէն վէ պիլ ճիւմլէ Մըսըր ասքէրինի միւսթասհիպլէն Ցերսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

— Պիր գաչ կիւնտէն պէրի ռիսանը խալգտա Պապը Ալիճէ պիր թէպլէտտիւլ վուգու պուլաճաղընա տաիր պիր թէվաթուր տէվէրան իտուպ, հալ պու քի վուգու պուլան թահգըգաթըմըզա նազարէն, թէվաթուրու մէգքիւրուն էօյլէ էհէմմիյէթ վէրիլէճէք պիր սալ ու էսասը օլմատըզը անլաշըլմըշ, վէ իհթիմալաթա պագըլըբ իսէ, իւպպէհէթլու տէվլէթլու Ռիւշտի բաշա հազրէթլէրինին կէչէնտէ նաիլ օլտուգլարը իլթիֆաթը չահանէնին պու թէվաթուրլարա սէպէպիյէթ վէրմիշ օլաճաղը զանն օլունապիլմէքտէ պուլունմուշ տուր։

Վ-էբ

— Օսմանը ղազէթալարընտա ըէսմի օլարագ չու աթիտէքի հավատիս տէրճ օլունույօր։

«Պասիրէթ ղազէթասը տիւնքի նիւսխէսինտէ, կէօյա Պօսնա վէ Հէրսէք գըթալարընա Ավսթրիա վէ Մաճարիսթան տէվլէթի ֆախիմէսի թարաֆընտան ասքէր սէվգ ու իսթալը իչիւն, տէվլէթի միւշարիլէյհանընն Պապը Ալիէ միւրաճաաթ իթմիշ օլտուղունու պէյան ու միւթալաա իյլէմիշ իսէ տէ, բէք մէվսուգ օլարագ ալտըզըմըզ մալիւմաթա նազարէն, հէվալիի մէգքիւրէյէ էօյլէ ասքէր սէվգ ու իսթալինէ տայիր պիր կէօնա թասավվուր վէ թէշէպպիւսօ՞լմամաղա, թասհիհի քէյֆիյէթէ միւսարատաթ իտէրիզ։»

— Տիկեր պիր ըէսմի հավատիսէ կէօրէ, սաատէթլու Հօպարթ բաշա հազրէթլէրինին մէմուրիյէթինտէն իսթիֆա իթմիշ օլմասը տախի եալան տրր։ Բաշայի միւշարիլէյհ, բէտէրինին զիյատէ քէյֆսիզ օլտուղունա տայիր պիր թէլէկրաֆ ախզ իթմիշ օլմաղա, ինկիլթէրրայա ազիմէթ իթմէք իչին 20 կիւն միւտտէթ ըուխսաթ իսթիհսալ իյլէմիշ տիր։

— Սալը կիւնիւ եիւզ գատար Ռուս զապըթանը Ալա Սթէֆանոստան վաբօր իլէ Ցերսաատէթէ կէլերէք Ալա Սօֆիա ճամիսինի կէզմիշլեր տիր։

— Ալտըն վիլայէթինտէ պիր գըթըզ ղուհուրա կէլմէսինտէ դօրգուլմագտա օլտուղունտան, իխրաճաթըն թահթը մէմնուիյէթէ ալընմասը մահալինտէն իչար օլունմուշ իսէ տէ, հիքմէթի սէնիյէճէ պու պապտէ նէ կիպի թէտպիր իթթիխաղ օլունտուղու հէնուզ նամալիմ տիւր։

— Էվրօբա ղազէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Ռուս հիքմէթի էԲարիատէ 300 միլիոն ֆրանգըզգ պիր եէնի իսթիգրազ ագտ իթմէք թասավվուրունտա պուլունույօր իմիշ։

— Պէյօղլու ճաատէի քէպիրինտէ քեւային մաղազալար Ռուսլարըն հուզուրունտան զանն իտերիզքի բէք պիհուղուր սլմայօրլար. պու վէսիլէ իլէ պագը տիքքանտան սահիպլէրինին էյիճէ իշ կէօրտիւքլերի տէ ըիվայէթ օլունույօր։

Միւսիւ Վարդանը չայանը բէսնտ միճէվէհրաթ սերգիսինի ղեյարէթ իտէն ֆէզվաթը քիրամ մէյանընտա, պու բաղար իրթէսի կիւնիւ ֆէխամէթլու կրան տիւք հազրէթլէրինին պիր վիկիթասը տախի եատ օլունույօր։ Միւշարալէյհ հազրէթլէրի մուախարէն Բարիստէն պու սերդիյէ ճէրզ օլունան վէ Ֆրանսըզ մարիֆէթինին սոն մահսուլու օլան ալթուն վէ միճէվէհր մանուաթը բէր զիյատէ պիր սըդգաթ վէճհասհիշլէ եարբմ սաաթ գատար մուայէնէ պույուրմուշլար տրր։

Կրանտիւք հազրէթլէրին պագը մուհիմ սրբարբշանլա մուամիլէյհ միւսիւ Վարդանը թալթիֆ իթմիշ օլտուղու տա թասադիգ օլունույօր։ (Լէվանթ Հէրալտ)

— Մոնսէնէօր Կրասէլլինին սըր քեաթիպի Ալպ Պրաճիսթիյէ թարաֆը հազրէթը Բատիշահիէն Մէճիտիէ ընշանը զիյշանընն իչիւնճիւ ըիւթպէսինտէն պիր գըթասը իթա վէ իհսան գըլընմըշ տրր։ Մոնսէնէօր Կրասէլի կէչէնէրտէ հուզուրու հազրէթի Բատիշահիէ չըգարգտա՞ ըահիպի մումահիլէյհ Մոնսէնէօրուն ըիֆագաթընտա պուլունմագտա իմի։

— Կէչէն ճումա իրթէսի կիւնիւ սաաթ սէքիզէ չէյրէք գալարագ Իզմիրտէ չէտտա պիր հարէքէթի արզ վուգուա կէլմիշտիր։ Իզմիրտէ օն պէշ կիւնտէն պէրի միւսայիմպէյլէ հարէքէթի արզ վուգուա կէլմէքտէ օլտուղունտան, ահալինին զիյատէսիլէ տիւչարը հէնէճան օլտուղու իզմիրտէն վարիա օլան մէքթուպլարտա խապէր վէրիլիեօր։ Պունունա պէրաբեր չու սոն կիւնլէրտէ վուգուա կէլէն հարաքէթլէր էվվէլքիլէր գատար չիտտէթլի տէյիլ տիր։

— Պէյօղլունտա գումար օյունլարը թէքրարէն վէ չէտիտէն թահթը մէճմուիէթէ ալընմըշ տրր։

— Լէվանթ Հէրալտտա մալիւմաթը ալթիեէ կէօրիւլմիշ տիւր։

Ալա Սթէֆանոստա պուլունմուշ օլան ոն եէտի պին ասքէրտէն թագրիպլէն օն պինի Ալա Եօրկիտէն Պօղազ քէօյինէ գատար օլան գարիեէլէրէ թագսիմ օլունմուշ, վէ մէղքիւր Պօղազ քէօյիւ պիր թարիգ իլէ Ալա ըՍթէֆանոսա բապթ գըլընմըշ տրր։ Պու թագսիմնէն միւրատ, Ռուս ասքէրինին Ալա Սթէֆանոս տա տիւչար օլտուղու խասթէլիքլէրտէն զուրթարըլմասը խուսուսու տուր. չունքի չիմնի տաղըտըլտըգլարը թէրլիքլէրտէ հավա տահա սաղ տրր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Աժանս Հավաս

Տէնէֆ կիւն ղաֆէոմզըն Դէրբէնդէն ոնրա կէլէն Ռէվէրֆլար տրր։

Լօնտրա 16 Նիսան

Թայմզ ղազէթասընընն խապէր վէրտիյինէ կէօրէ, Լօնտրա վէ Սանբէթէրպուրկ պէյնինտէ, տօսթանէ վէ Նիմ ըէսմի սուրէթտէ պագը մուխապերաթ ճէրէեանի իթմիշ տիր։ Մէղքիւր ղազէթա տէյօր ք՝, սուրէթի իպթիտայիէտէ պիր Գոնֆէրանս թէճէմմիւի միւհթէմիլ տիր։

Ս. Բէթէրսպուրկտան ալընան խապէրլէրէ կէօրէ, Ռուսլար հէր սընֆ ասքէրի սիլահ ալընտա ամագ իւզրէ պուլունույօրլար։

Լօնտրա, 16 Նիսան

Մէպուսան գամարասընընն մուվագգաթէն տաղըլմասը մատտէսի հագգընտա Մր. Հէնրի Ֆաուսէթ, միւտտէթի թաթիլիյէնին Նիսան 29 տա խիթամ պուլմասընը մէպուսան գամարասընտա թալէպ իթտի։

Սընը Սթէֆֆօրտ Նորթգրթ ճէվապէն տէյտի քի, միւտտէթի թաթիլիյէնին ազատըլմասը, բէք զիյատէ սույի թէէսիրի միճիպ օլաճագ տրր։ Ինկիլիզ հիքմէթինին պիրինճի մագսէտի, մէսէլէի հազրէնին սուլհէն վէ պատիի խօշնուտի օլաճագ պիր սուրէթտէ թէսվիյէսի խուսուսու օլտուղունու, սընը Ս. Նորթգրթ իլավէի մէգալ իթտի։

Մր. Ֆաուսէթին թէքլիֆի ըէտտ օլունտու։

Մէպուսան գամարասը, հիքմէթին արզուսու միճիպինճէ, մայիս 6 տա թօրլանմագ իւզրէ տաղըլտը։

Լօրտլար գամարասը տախի մայիս 13է գատար թաթիլ իթտի։

Բարիս, 16 Նիսան

Ժէնէրալ Գլաբգա եազտըղը պիր մէքթուպտա, հիքմէթի Օսմանիյէ թարաֆընտան քէնտիսինէ պիր մէմուրիյէթ վէրիլմիշ օլմասընը թէքզիպ իտէյօր։

Աթինա, 16 Նիսան

Թըրհալատա պիր միւթարէքէ ագտը խուսուսունտա միւզաքէրաթ տէվամ իտէյօր։

Եագընտա իհթիմա իտէճէք մէսքիւքաթ Գոնֆէրանսընա պիր մէմուր կէօնտէրմէսինէ տաիր ժէնէրալ Բիա մարիֆէթիյէ Ամերիկա տէվլէթի թարաֆընտան վուգու պուլան տավէթէ Եունան հիքմէթի թարաֆընտան մուվաֆագաթ օլունմուշ տուր։

Պոս-ոպահ ալընան Ռէվէրֆլար

Դալգիւթա, 17 Նիսան

Մալթաեա տերհալ իքի ալայ եէրլի սիւարի վէ իքի ալայ էվրօբալը սիւարի ասքէրի վէ իքի ալայ եէրլի բիատէ ասքէրի իլէ իքի ալայ էվրօբալը բիատէ ասքէրի վէ իքի պաթարեա թօբ վէ պալթաճը ասքէրինտէն տէօրթ պէօլուք կէօնտէրմէք իւզրէ, ինկիլթէրրատան Հինա հիքմէթինէ էմր վարիտ օլտու։

Ասաքիրի մէրգումէնին գապուլի իչին թէտարիքեաթը լազըմէյի իճրա իթմէքիւզրէ տիւնքի կիւն Մալթայա միւթէվէճճիհէն իքի նէֆէր զապիթ պուրատան հարէքէթ իթտի։

Լօնտրա, 17 Նիսան

Ռուսիա տէվլէթինին Լօնտրա սէֆիրի գօնթ Շուվալօֆուն անգարիպ Ս. Բէթէրսպուրկա աղիմէթ իտէճէյի ըիվայէթ սլունույօր։

Թայմզ ղազէթասընընն խապէր վէրտիյինէ կէօրէ, կրան տիւք Նիգօլա անգարիպ Ս. Բէթէրսպուրկա ավտէթ իտէճէք վէ Ալա Սթէֆանոստա միւշարիլէյհին եէրինէ ժէնէրալ Թոթլէպէն թային գըլընճագ տրր։

Զըրհլըլարը թօրբիլէրէ գարշը մուհաֆազա իթմէք իւզրէ, ինկիլիզ պահրիյէ նէզարէթի թարաֆընտան Մալթայա գըրդ գըթա ուֆագ վաբօր կէօնտէրիլմիշ տիր։

Մօնարչ նամ զըրհը, ինկիլիզ տօնանմասընա իլավէ օլունմագ իւզրէ հարէքէթ իտէճէք տիր։

Բարլամէնթօ հազիրան 6սընա գատար թաթիլ միւզաքէրաթ իթմիշ տիր։

Բարիս, 17 Նիսան

Ֆրանսըզ ֆօնտասու 109 40
Օսմանը գօնսօլիտէսի
աչըլտը 8 15
գարանտը 8 07 1/2

Լօնտրա 17 Նիսան
Ինկիլիզ գօնսօլիտէսի 9⅝
Օսմանը գօնսօլիտէսի.
աչըլտը 8 1/8
գարանտը 8 1/16

Թաշրատա պուլունան ապօնէրիմիզին էքսէրիսինին միւտտէթէրի խիթամ պուլմուշ օլտուղու հալտէ, հէնիւզ տէյնլէրինի թէավիյէ իթմէմիշ օլտուգլարընտան, թէէքիտ վէ մուհարրէրաթ իլէ ուղրայշմաղա մահալ պրագմայարագ, լութֆէն ապօնէ պէտէլէրինի իտարէխանէմիզէ կէօնտէրմէլէրի չիտտէթլէ ըէճա օլունուր։

ԻՆԿԻԼԻԶ ԲԱՐԼԱՄԷՆԹԻ

(227 Նոյեմբերեան տեսակ)

Լօրտ Տէրպի Նորթպրուք ֆէբրուարի ։ Հէնիւզ պիղճէ մախֆիլյաթ տայրէսինտէ օլան շէյլէրտէն պահս իթմէեբէք, ճիւմլէնին մալիւմ օլան մատտէլերէ տախի իսթինատէն տէեէպիլիրիմ քի, Աւսթրիա Ապէմանիանքն քէնտիինէ իտէճէյի պիր մուավէնէթատէն եախօտ հիչ օլմազ իսէ պիթէրաֆ տուրաճաղընտան էմին օլմասըդճա, Ռուսիա իլէ գաթը ալագա իտէճէք տէրէճէլերտէ ճէսուրանէ պիր բօյիթիգա իթթիխազ իտէմէզ։

Աւսթրիատա պիրի պիրինէ մուխալիֆ օ գատար միլէթլէր վար քի պիր մուհարէպէտէ պօզուլսա, տէվլէթի բարա բարչա օլապիլիր. իմտի Աւսթրիանքն ահվալը տախիլիյէսի տայիմա նազարը տրդգաթբմըզտան տուր օլմամալը տրը։ Շիւպհէսիզ Մաճարլար Ինկիլթերրատա պու գատար թէվէճճիւհ վէ պու գատար ալագա կէօրտիւքլէրինտէն, Ռուսիայա ճիւմլէտէն զիյատէ պիր գուվվէթի ֆարիյէ իլէ խասմտըրլար. լաքին թամ պու էֆքեարընն մուզայիրինտէ պուլունան Սլավլար տա օնլարտան աշաղը գալըր տերէճէլէրտէ տէյիլ տիր։ Պունլարտան մատտա Աւսթրիա Ալամանլարը եանի Նէմճէլէր վար քի, տայիմա միւսալէհէյէ թալիպ տիրլէր։ Աւսթրիա հիւքիւմէթի իսէ, իլք թէտարիքեաթընա տէսթրէս օլմագ իւզրէ պէշ ալթը միլիոն լիրա էտինինճէեէտէք աղ զահմէթ չէքմէտի, նիհայէթ շունու տէմէք իսթէրիմ քի, Աւսթրիա, մուավէնէթինէ կիւվէնիլէճէք տէվլէթլէրտէն պիրի տէյիլ տիր։

Լաքին ֆարզ իտէլիմ քի, Աւսթրիա պէնիմ տէտիյիմ կիպի օլմայըզ տա ասքէրիճէ տահա գուվվէթլի պիր տէվլէթ օլսուն. լաքին պու հալտէ շունու տա պիլմէլիսինիզ քի, Աւսթրիա իլէ Ինկիլթէրրա արասընտա բէք պէօյիւք պիր ֆէրգ վար. վէ մէյտանը մուհարէպէտէ Աւսթրիա պիզէ միլթէթֆիզ օլապիլիր իսէ տէ, մէմուլ իթմէեէլիմ քի, մէյտանը մուհարէպէ խարրճընտա տա պիզիմ իլէ միլթէթֆիզ օլապիլսին։

Իշթէ պու հալէր մէյտանտա օլտուգճա, բէք չօգլարընին մունթազրը օլտուղու վէ մէմուլ իթտիյի վէճհ իլէ մուհարէպէեէ մէճպուր օլմամըզա տէմէեէլիմ մուհարէպէեէ գօշմամըզա նէ սէպէպ վար, նէ եաբմըշ օլաճաղըզ պու մուհարէպէ իլէ, վէ նէթիճէսի նէ՝ օլաճագ, պու սիւալէրի իթմէեէ մէճպուրում, լաքին ճէվապ օլարագ, պու խուսուսլարտա եաբամայաճաղըմըզ նէ տիր, սալթ օնու սէօյլէեէպիլիրիմ։ Պիզտէ, հէմ զալիպա չօգճա օլարագ էօյլէ բօյիթիգա ասհապը վար քի, հէր նէ օլուր իսէ օլսուն, սօնունտա խէճալէթի մուճիպ պիր չէյ օլամազ զանն իտէրլէր. պունլար տայիմա Օսմանլըեա մայիլ օլանլար տրը. էկէր արզունուզ վար իսէ, Օսմանլը տէվլէթինի տայիմա սաղ սագլամապիլիսինիզ, լաքին էվվէլքի հիեէթինէ իատէ իթտիրէմէզսինիզ, Օսմանլը տէվլէթինի կէրիեէ տէօնտիւրէմէզսինիզ, վէ զանն իտէրիմ քի պունու էն զիեատէ մէմուլ իթմէեէն, մուախխարէն խարիճիեէ նէզարէթիմիզէ գատէմ պասան էսալէթու տօսթումուզ տուր (Լօրտ Սալիզպուրիյի տէմէք իսթէր)։ Պունա նէ Ինկիլիզ բազը օլուր նէ տէ պիւթիւն Էւրօբա դայըլ օլապիլիր. իմտի Օսմանլը տէվլէթինի էսկի հիեէթինէ իրճա իտէմէտիեինիզ հալտէ, նէ՝ տիր էօյլէ իսէ եաբաճաղընընը։ Պիր հուտուտ մուեօլունա գօեաճաղընընը, պիր չէհր մի գուրթարաճաղընընը, թաղմինաթտան պիր չէյ մի ասշաղը վարաճաղընընը, եախօտ պիր թագըմ թէֆէրրիւաթլար իլէ մի ուղրաշաճաղընընը, պունլարըն ճիւմլէսինի տիբլօմաթճա միւքեալէմաթ իլէ էտինմէյէ տէրբէք պէօյիւք գօլայլըգլարընընը օլապիլիր. պու մագուլէ չէյլէրէ էյիճէ պիր տրդգաթ իթտիյիմտէ մէմուլ իթմէմ քի, պունլարը գուվվէթլէ էտինմէեէ մուհագգագ սէպէպլէրիմիզ օլապիլսին։ Շիմտի ճիւմլէմիզ պիրիզ քի, մատտէ եալընընը ահտնամէյի թատիլ իթմէք օլմաբրպ, օնուն էօթէ թէրաֆընտա տա պաշգա պիր ֆիքր վար։ Հանկը հարպ թէրաֆտարընա իսթէր իսէն սիվալէթ տէ, պագ նէ տէեէճէք. պիզ տէեէճէք էւրօբատա տա նուֆուզումուզու զայպ իթտիք Շարգտա տա, իմտի ճէնկ իթմէլիյիզ քի պունլարը թէքրար գաղանապիլիր։

Լաքին, պիլիպ տէ մէճնունօլաճագ պիր չէյիմիզ վար իսէ տէ օ տախի չու տուր քի, իքի պուչուգ սէնէ զարֆընտա էվրօբանընն պիր ուճունա գատար հիչ պիր մահալտէ ինկիլիզէ նէ զայիֆ պիր տէվլէթ տէնտի վէ նէ տէ պիր զայֆ նազարը իլէ պագըլար։ Վագտա Ինկիլիզ նուֆուզու թէնէզզիւլ պուլտու տէմէք սահիհ իսէ, պու թէնէզզիւլ պիզիմ պիլէ պիլէ վէ իսթէյէրէք իթթիխազ իթտիյիմիզ մուամէլէլէրտէն նէշաթ իթտի։ Ռուսիա իլէ Օսմանլը մուհարէպէսինին նէթիճէսի նէ օլաճաղը սիւրէթը սահիհէտէ պիզէ բէք ալա մալիւմ իքէն, պիզ պիթէրաֆ տուրմաղա բազպէթ իթտիք, վէ էյէր մուհարէպէտէն պէօյլէ պիր նէթիճէ մէմուլ իթմէզտիք տէյէն վար իսէ, նէ իտի էօյլէ իսէ մէմուլ օլունան նէթիճէ օնու սէօյլէսինէր. իշին տօղրուսու պու տուր քի, իսթիատան պէրու գապինէթ աղալընընան հէր պիրի, քէնտի ֆիքրինին նէ օլտուղունու քէնտիսի տախի պիլմէզ իտի։ Վէ էյէր ինկիլիզ միլէթինէ միւրաճաաթ իթմէմ լազըմ կէլսէ, միլէթէ չու սիվալը իտէր իտիմ. օն սէքիզ մահտան պէրու պիրի պիրինէ ճիտտէն զըտտ վէ մուղայիր իշլեր իլէ ուղրաշան պիր դապինէթտէն նէ բօյիթիգասը պէքլէյօրսունուզ։ Տահա չօգ սէնէ եօգ տուր վագի օլալը քի պէօյիւք պիր թէճրիւպէ իլէ չունա վագբի օլմալըյըտրգ։ Պիզ, իսմի իլէ սէօյլէյիմ, պիր Ֆրանսըզ իմբէրաթօրու վէ խանէտանընը իսթիսհազ իթմէք իւզրէ պիր պէօյիւք ճէնկէ պուլաշտրգ. ֆագաթ պիլմէմ քի Ինկիլթէրրատա գաչ քիշինին պու զաթա ալագայը տէրունի օլապիլիրտի։

Զանն իթմէյին քի ճէնկէ էլվուրմաղլա հէր մաթլուպունուզ հասըլ օլապիլճէք. նէ Ռուսիա նուֆուզունու զայլ իտէպիլիրսինիզ նէ տէ Ինկիլիզ նուֆուզունու օնուն եէրինէ կէչիրէպիլիրսինիզ. չունքի չիմտի Պուլկարիսթան տէնիլէն մէմլէքէթլէրտէ Ռուսիա նուֆուզունա ֆայիդ պաշգա պիր նուֆուզ տուհա օլամազ. մուհարէպէ պախթը իլէ հէր նէ գաղանանըզ, պունտան եիրմի եիրմի պէշ սէնէ ադտէմ նէ հասըլ օլտու իսէ, եինէ օ հասըլ ալաճագ տրը, պաշգա տրը էյէր հէր իսթէտիյինիզի գաղանապիլիր իսէնիզ։ 1856 տա տա պիզէ էօյլէ կէլտի քի, պիր իշ եաբտըգ տէյի. լաքին նէ մէմուլ իթտիք, ալթընտան նէ չըգտը, չիմտի կէօրիյօրուզ։

Մաթլուպ հէր նէ իսէ տէ, պէնիմ էն մէճնուն օլաճաղըմ չէյանը տիբլօմասիա, վէ միւքեալէմէ թարիգի իլէ էտինմէք տիր. էվվէթ, չիմտի հարպա մէյլ կէօրիւնիյօր, օնա չիւպհէ եօգ, լաքին պէնիմ տէ պունա իսկեաթ օլմագլըզըմ, չիմտիքի հալտէ հարպէն լուզումունա տէլալէթ ատտ օլունանլարտան տահա բէք չօգ պէօյիւք տէլալէթլէրէ միւհթաճ տրը։

Էսպասը մուճպիրէ իլէ պիզ պիր ճէնկէ միւհթաճ օլմատըգճա, իտէճէյիմիզ ճէնկ մուայեէն վէ վէ մուհագգագ սէպէպի օլմայան, վէ իճապընա ումում Ինկիլիզ ահալիսինին իթթիֆագընը հասըլ իտէմէյէն վէ պէլքիմ տէ պիլա միւթթէֆիգ պիր ճէնկ տէմէք օլաճագ տրը։

Թէրճէմանը Էֆէնտիմ։ Պու քէլամլար իլէ պէթէր իշթէ Լօրտ Տէրպինին նութգու քի իքի սէպէպ մէպնի թէքմիլինի թէրճէմէ իթմիշիզ։ Պիրինճիսի, պու նութգուն իյրատ օլունտուղու բազար իրթէսի ագշամընը, կէրէք Լօրտ Պիգոնֆիլտ վէ կէրէք սայըր պիր թագըմ լօրտլար վէ սըրլար թէրաֆընտան տահա պաշգա չօգ ուղուն նութգլար տա սէօյլէնմիշ տիր քի, գիյրտէ անլէրտէն տէ պահս իտէճէյիզ. լաքին հիչ պիրինի Լօրտ Տէրպինին նութգլարը կիպի միւքէմմէլ պուլամամըշըզ. Լօրտ Տէրպի մէսէլէնին հիչ պիր քէօշէսինի պօշ պըրագմայըզ, հէր խուսուս հագգընտա լազըմ կէլէն իյզահաթը վէրմիշ տիր։

Իքինճիսի, Լօրտ Տէրպինին նութգու պիզիմ գաչ մահտան պէրու եազմագտա օլտուղումուզ պէնտլերէ օ տէրէճէ մութապգտրը քի, պու մութապագաթա պիզ տախի հայրէթտէ գալմըշըզ, չունքի նութգուն չօգ եէրի հարֆը հարֆընա գատար պիզիմ եազտըքլարըմըզը թաստիգ իտէր։

Վագտա Լօրտ Տէրպի, պիւթիւն Ինկիլթէրրանընն էն պէօյիւք մէսնէտլէրինտէ պուլունուպ, ինֆիսալինտէ հիչ պիր վիւքէլյա պու անէտէք կէօսթէրիլմէմիշ օլան պիր թէվէճճիւհէ մազհարիյէթի, վէ Լօրտ Պիգոնֆիլտ կիպի պիր ըէիսի վիւքէլա տիհէնինտէն ի. չիթիլէն մէտհիյէլէրի, պու զաթը սութուտէ սրֆաթընն գատրինի օ տէրէճէ թէրֆի իտէր քի, միւշարալէյհին էֆքեարընա մուվաֆըգ պիր էֆքեարտա պուլունմամըզ, վէլէվ վուգուաթը ամիյէ իլէ թաստիգ օլունամայաճագ պիր էֆքեար տա օլսա, եինէ ամիզանէ պիզ քէնտիմիզէ պունու պիր չերէֆը ազիմ ատտ իտէրիզ. չունքի Լօրտ Տէրպինին քէլամլարընն պիզճէ միւլիւքեանէ քէլամլար տրը։

ՎԱԳԹ

Կէչէն ճումաա իրթէսի խիւլասամըզ հագգընտա վագթ զաղէթայը միւթէպէրի մուհարրիրլիյի ճանիպինտէն պաղը իյզահաթ թալէպ օլունմուշ տուր։ Թէրաֆըմըզտան Թէրճէմանը էֆքեար զաղէթասընա կէօնտէրիլան պէնտլէր տայիմա պիր էֆքեար իւզէրինտէ ճէրիան իթթիյինտէն վէ էքսէրիա պիրի օ պիրինէ իյզահաթ մագամընտա եազըլըզընտան, պիզճէ թէքրարընա հաճէթ կէօրիւլմէզ իսէ տէ, պու պագտէ զէրրէ գատար պիր շէքք վէ շիւպհէ պրագմամագ իւզրէ, աթիտ պաղը իյզահաթ իթասընը երինէ պիր վաճիպէի զիմմէթ ատտ իտէրիզ։

Պախթըմըզտան թամ պու արալըգ ֆէլէք պիզէ պիր պէօյիւք իմտատ եէթիշտիրտի. տիւն վէ պու կիւն թէրճէմէսինի տէրճ իթթիյիմիզ Լօրտ Տէրպինին նութգունտա, իյզահաթը լազըմ իգթիզասընտան զիատէ վէրիլմիշ տիր. կէրէք կէչէն չարշամպա վէ կէրէք ճումաա իրթէսի կիւնքի մուպահասալարըմըզը օգուտուգտան սօղրա միւշարալէյհ Լօրտ Տէրպինին նութգունու տա օգույանլար, էօյլէ զանն իտէճէք. լէր քի եա պիզ Լօրտ Տէրպինին նութգունու էվվէլճէ իշիթիպ սօղրա օ պէնտլերի եազմըշըզ, եա եօգսա միւշարալէյհ պիզիմ եազտըգլարըմըզը օգուտմուշ վէ սօղրա նութգունու իյրատ իթմիշ տիր. լաքին հէմ վագթ հէմ մէսաֆէ պէօյէ պիր թէսատիֆի գապիլ իտէմէզ օլտուղունտան, տէմէք օլուր քի, մահզա հէտէֆին պիրլիյի, պու սէօզ պիրլիյինի հասըլ իտէպիլմիշ տիր։ Լաքին կէլէլիմ չիմտի պիզէ վաճիպէյի զիմմէթ օլան իյզահաթա։ Էօթէտէն պէրու տէրքեար օլան մագսէտը աճիզանէմիզ տախի, Սալիզպուրիին չու քէլամլարընտա մէվճուտ տուր.

«Ինկիլիզ տէվլէթինին Օթամ.
«պօլ գոնֆէրանսընտան մագսէտի
«չու բօյիթիգայը հասըլ իթմէք ի.
«տի քի, Օսմանլը դէմօկրէտ
«Օսմանը էրաբէտ Բահրընա օլարագ
«բոլան օլանտառ, մուհագգագ ի.
«թիքեալէրին ճիւմլէսի մահվ ի.
«իղալէ գելընսը, վէ երինէ տէվ.
«լէթը միւշարալէյհա էւրոբա քէ.
«ֆալէթինէ միւհթաճ օլմայաճագ
«տէրէճէլէրէ կէլինճէյհտէք զէվ.
«վալ վէ խարապիյէթտէն մուհա.
«ֆաղա օլունապիլսին։»

Մագսէտ ալա, ֆագաթ նէ Ինկիլթէրրանընն նէ տէ սայըր տէվլէթլէրին սօն հարէքէթլէրի պու մագսէտ գաթա ճէվապ վէրմէտի. լաքին պիր աղ տահա Սալիզպուրիյի տիյնէ յէլիմ։

«Աշիքեար տրը քի, պէօյէ
«խայրը նէթիճէլէրէ պէտ.
«եուլ իլէ վասլ օլունամաղ, իլա ա.
«հալիյի պուլունտուգլարը հալ.
«տէն օ տէրէճէ խօշնուտ վէ մէմ.
«նուն իթմէքլէ քի, անլէրտէ պիր

«վէթան հիսսի հասըլ օլսուն, վէ
«սալթանաթը սէնիյէյէ սատըգ
«թէպաա օլարագ, մէմալիքի Օս.
«մանիյէյի մուհաֆազայա հաղըր
«պուլունսունլար։

Ինկիլիզին մագսէտի տէ վէ պու մագսէտին հուսուլունա պուլտուղու եօլտա պունլար իտի իսէ, պունու 1877 նիսան պիրինտէ ալէմէ իլան իթմէլիյիտի վէ տէյիլ 1878 նիսան պիրինտէ։

Զիւնքի Ռուսիա իլէ սայըր քեաֆիրի տուէլը էւրօբանընն մագսէտի, վէ պուլտուգլարը եօլ. Լօրտ Սալիզպուրինին բօյիթիգա բլանընընն քեամիլէն զըտաբ տրը։

Օնլարընն բօյիթիգասընա Օսմանլը մէմալիքինին միւճէրրէտ Օսմանլը իտարէսի թահթընտա օ.ֆայրաթ ըսլահ օլմասը տրը. եանի Ռումէլիտէ Օսմանլը մէմալիքլէրինին քիմինի միւսթագիլ իթմէք քիմինի իմարէթ իթմէք, վէ քիմինտէ մուխթարիյէթը իտարէ ալթընա ալմագլա։

Շիմտի պիզիմ կէրէք Ինկիլիզին վէ կէրէք սայըր Էւրօբա տէվլէթլէրինին բօյիթիգասընտա կէօրտիւյիմիզ չէյ պաշգա պիր չէյ տէյիլ տիր։ Իլա Այիսթէֆանօզ ահանամէսինին Բոդէյ վէ տէյիլ ֆէսխի. պու թատիլտէն նէ չըգաճագ աճապա, չու քի մէսէլա Պուլկարիսթան պէօյիւք իքէն քիւչիւլճէք. պիզիմ մագսէտիմիզ պու օլմայըպ, իլա Պուլկարիսթան նիչին իմարէթ օլուպ տա, Սալիզպուրինին իլան իթտիյի կիպի, Օսմանլը իտարէսի թահթընտա օլարագ ըսլահ օլամայաճագ։ Պիզիմ արատըղըմըզ Պուլկարիսթանընն պէօյիւքլիւյիւ քիւչիւքլիյիւ տէյիլ տիր, իլա Օսմանլը իտարէսինտէն չըգըպ իմարէթ օլմասը տրը։

Սալիզպուրի պունու եաբապիլճէք մի. եանի Պուլկարիսթան իմարէթինի ֆէսխ իտիպ տէ թունա վիլայէթի իտէպիլճէք մի. պունու եաբապիլճէքսէ, պիզ եազտըգլարըմըզ պահպարտան օ գատար մահճուպ օլուրուզ քի, արթըգ պու ալէմտէ ինսան եիզինէ պագամայըզ, լաքին պունու գապիլ կէօրմէյէն տէյիլ քի եալընընը պիզ իզ, եա տահա պաշգալարը տրը, իլա քէնտիսի Սալիզպուրի տախի։

Իշթէ քէնտի քէլամլարը։ . . .
«Շիմտիքի հէր չէյի վագթ թէպ.
«տիլ իթտի. արթըգ այնը նէթի.
«ճէլէրէ, այնի տէրէճէլէրտէ այ.
«նը վասլթալէրլէ տէսթրէս օ.
«լունամազ։

«Պու անէտէք Էվրօբանընն չարգ
«գէպլէ թէրաֆընընն ահվալի նէ
«մուահէդոր էվ մուգէվէլոր իլէ թահ.
«թը նիզամա ալընը իսէ, օնլար
«պէօյէ Ռէպուպլիք միւհթաճ օլա.
«ճագլար կիպի կէօրիւնիյօր,
«հէմ օլաճագ տրը տա։»

Իմտի օսա օսա նէ օլաճագ. Պուլկարիսթան նիզամընի պիր աղ.միւ.չիւլճէք, լաքին եինէ նիզամընի գա.լաճագ. պիզիմ արատըղըմըզ մէպտէ պիր արազի տէյիլ. օնսուն իչինէ Այիսթէֆանօզ ահանամէսի իսթէր նըսբի նըսբի թէնզիլ օլսուն իսթէր պիր բուպա, մատտամ քի անտէ պու մէպտէ գալաճագ տրը, եանի մատտամ քի Խրիսթիյան ըսլահաթը իտարէյի Օսմանիյէ ալթընտա գապիլ օլամամագ. մէպտէսի պու իմարէթ ճիհէթի իլէ պագի օլաճագ, Օսմանլըեա օլան խասարաթ խասարաթ տրը։ Ամմա Ինկիլիզ ճէնկ իտէճէք, Ավսթրիա չունու եաբաճագ, Ֆրանսա պունու եաբաճագ, հէր նէ եաբարլարսա եաբսընլար,

պիղ պու մէպտէնին թէպտիլինէ տայիր օնլարտան հիչ պիր պա-մէթ վէ հարէքէթ կէօրէմէեօ-րուզ, ամմա Վ-ֆֆ մուհարբիրի կէօրիւ եօրու�մուշ, պիղ օ կէօրիւ-շէ տէ պիր շէյ տէյէմէյիզ, բէք բէք շանու տէյէպիլիրիզ քի, պիղ տէ Սէրպիայը կէօրիւ եօրուզ քի, Օսմանը ասքէրի թէքմիլ եէնմիշ քէն, Ինկիլիզ տէվլէթի թէվասսիթիւ իլէ հէյէթը ապիյէսինէ տօգուունուլմասը, վէ տահա սօնրա տանէ օլտու, օնու տա հա-լա կէօրիյօրուզ։

Իմտի պիղ պու մագուլէ շէյլէ-րին իսաէսինէ պիր իւմիտ կէօր-մէտիյիմիզէն, պարէմ պու սօն օլմասընա, վէ պունտան պէօյլէ պիր եա պիր դաչընէն տահա Ռու-մէլիտէ թէքէրբիւր իթմէմէսինէ գօնկրէտէն պիր թէմնաթ մաթ-լուպունու թէճվիզ իսէեօրուզ, վէ թաճիւպ իսէրիզ քի պէօյլէ պիր հագդ մնթլուպու, Վ-ֆֆ մուհարբիրլիյի նասլ աղնայամաղ օլատիլիր։ Էկեր օ դատար էմնի-եէթի վար իսէ քի հէր պիր շէյ 1875 տէն էվվէլքի հալէ իրճա օ-լունանճագ, օ էմնիյէթի պիղէ տէ կէօսթէրսին, տէյէճէյիմիզ գալ-մաղ. պիղտէ իսէ գաթա պէօյլէ պիր էմնիյէթ եօգ տուր. հաթթա զատէն կէօսթէրիր պիր չօգ տէ-լալէթլեր վար քի, չիմտի անկէր-տէն տէ պահս իթմէնին վաղթը տէյիլ տիր։

Լաքին մատամ քի թաճիւպ պահսընատայրզ, պիղ տէ չունա թաճիւպ իսէրիզ քի, էվրօբատա Դերբմ մուհարէպէսինին թէքբա-բընա հավվէս իսիճի պիր քիմսէ գալմատըզը, պունճա էվրադը բէսմիյէտ, նութգլարատա վէ միւ-քէալէմաթատա պին տէփա սէօյ-լենմիշքէն, վագթ մուհարբիրի հալա պունլարը նասրլ կէօրէմէզ օլուր. վագտա թաճիւպ իսէճէք չէյ տիր. պունա չիմտիլիք լօրա Ցէրպինին նութգունու գրատթա բաղպէթ պոյուրմալէրինի նիազ իսիւպ, վէ կէմիշլէրտէն տէ սարֆը նազար իսիւպ, իլէրիւտէ պունա տայիր տահա բէք չօգ էվ-րագը բէսմիյէ տէ կէօրճէճյի-միզէ էին օլտուզումուզ էճիլտէն, պունտան սօնրա զուհուրա կէլ-տիքճէ իպրազընա միւսարատթ իսէրիզ։

Գալը Ռուսիա իմբէրատթօրու-նուն մէմալիքի Օսմանիյէտէն ա-բաղի զապթ իթմէմէք իւզրէ վատ իսիւպ տէ օգինատ տուրմա-մասը։ Լօրտ Սալիսպիւրիին սիր-քիւլէրինատ պունա տայիր պիր սէօհպէթ եօգ տուր, օրտա տա պունուն մուհարէմէսի պիպիմ-շիմիզ տէյիլ տիր. չիւնքի հիւքմ տարանը հիւքմտարան մուհարէ-մէ իսէպիլիր։ Դալը քի, Ինկի-լիզ գապինէթինէ բարլամէնթատէն չօգ տէփա շու սիւալ վարիտ օլ-մուշ տուր. «Նիշին պիթէրաֆ. «լէդ Իլան իթթիյինիզ վագթ-«տա պիւթիւն ալէմ վէ Թիւր-«քիաեա տախի տէփա տէփա «թահրիրաթ կէօնտէրիպ, Թիւր-«քիյա ասլա վէ գասթա եար-«տըմ իթմէյէճէյիզ տէյի թէյ-«եիտ իթթիքատէն սօնրա, չիմտի «եարտամա գալդըջէյօրսունուզ «վէ պիր ճէսիմ մուհարէպէյէ «գատար կէօզիւնիւզէ ալէօր-«սունուզ։»

Օլամաղ մը քի, կօրչագօֆ տա Պիգընսֆիլտէ պէօյլէ պիր սիվալ իթսին։

ԼՕՐՏ ՊԻԳԸՆՍՖԻԼԴԻՆ ՆՈՒԹԳՈՒ

8 Նիսան։

Ցիւն վէ պու կիւն տէրճ իթ-տիյիմիզ Լօրտ Ցէրպինին նութ-գու, պու Լօրտ Պիգընսֆիլտին նութգունա պիր ճէվապ օլտու-զունատան, վագտա էվվէլ պունու վէ սօղրա Լօրտ Ցէրպինին նութ-գունու տէրճ իթմէյիյիճք. ֆա-գաթ Լօրտ Ցէրպինին նութգուն-տա մէվատտը միւնազիւնֆիճա տահա պիր կիւզէլճէ իճմալ օ-լունմուշ օլտուզունատան։ Օնա վագբի օլունտուզու հալտէ իչպու նութգուն մալի տահա դօլայ աղնաչըլըբ օլտուզու։ Իչիւն օնու պունա թագտիմ իթմէք թէնսիպ օլունտու։

Լօրտ Պիգընսֆիլտին պու նութգու Լօրտ Ցէրպինին նութ-գուէնատան իքի գաթ ուզուն տուր, լաքին նընսֆընատան զիատէսի գօնկ-րէ հագդընտա վուգու պուլան միւքեաթէպաթը թէքբարը օ-տուզունատան, վէ մալիւմ օլան մէվատտէն իպարէթ պուլունտու-զունատան, անկլիրտէն սարֆը նա-զար իսէրէք, խուսուսա 1856 վէ 1871 ահտնամէսինատէն պահս իթ-տիյի ֆըգրատան պաշլայըպ, պէր վէճճը աթի պաղը ֆըդրալարընը տէրճ իսէրիզ։

Լօրտու միւշարալէյհ, Այիս-թէֆանօզ ահտնամէսի հագդընտա պահս իթտիի սըրատա չու վէճճ իլէ, տէվամ իթմիշ տիր։

«Մէկքիւր ահտնամէ 27 եա 29 մատտէյի հավի օլուպ, ու-սուլէն ահտնամէլէրէ տէրճ օլու-նան մէվատտը ատիյէտէն մաս-տասը, ճիւմլէթին 1856 վէ 1871 ահտնամէլէրինին եօլտաշ ըէ-ֆ-ֆ թանզիմ օլունմուշ տուր։

«Միլօրտլար, պէն տէմէյօրում քի Այիսթէֆանօզ ահտնամէսինին հէր պէնտի 1856 վէ 1871 ահտ-նամէլէրինին ահքեամընը ֆէ-ֆ եա էնէլ իթմիշ տիր. պու պիրազ ա-զընճա կէլիր։ Հաթթա պիզիմ մէմուլ իթթիյիմիզ վէճճ իլէ Ռու-սիա պու մուահէեէյի, թասավ-վուր օլունան գօնկրէնին միւզա-քէրէսինէ իհալէ իթմէք Նիյէ-թինտէ օլայրը, 1856 վէ 1871 ահտնամէլէրինին հավի օլտուզու-մատտէլէր իլէ Այիսթէֆանօս ահտնամէսի մատտէլէրի պէյնին-տէ օլան ֆէրգի տախի արամա-յըպ, վէ նազա եա իսլալ մատ-տէսինտէն տէ պահս իթմէյիպ, պունլարը պիր սուլճ ու սալահ էֆքեարը իլէ գօնկրէ միւզաքէ-րաթընա արզ օլունմագ իւզրէ Ռուսիանընն տէվլէթլերէ օլան պիր ինհասը մագամընտա թութաճագ-ըրմ, վէ հագդ վէ եօլու կէօ-ռիւնէն մատտէլէրի տէ գօնկրէյէ գապուլ իթթիրճէճք տիմ. լաքին չիմտի պագալըմ կէօրէլիմ քի նէ տիր պու ահտնամէ։

Եվվէլա էյլէ վէ օ տէրէճէ կիզլի վէ թէնհատէ թանզիմ օ-լունտու. քի պիր պէնտինին տա-խի պիթէրաֆ տէվլէթլերէ Պապը Ալի Թէրաֆընատան իպրազ օլուն-մասընա բուխատթ վէրիլէմէի։ Պու պիթէրաֆ տէվլէթլէր իսէ հէպ Ռուսիայա միւթթէֆիգ պու-լունան տէվլէթլէր իտի, հաթթա օ տէվլէթլէր պիթէրաֆ օլմասա-լար. Ռուսիա օ նայիլ օլտուզու պէյիւք մուլաֆիէրիյէթլերին պիրինէ տախի նայիլ օլամաղ ըտը, վէ օնլարտա պիլէսէլէր քի Ռուսիա 1856 վէ 1871 ահտնամէլէրի իլէ քէնտինի պաղը սայմայաճագ, պիթէրաֆ տախի օլամաղլար ըտը։

Միլորտ Լֆէնտիլէր, պու ահտ-նամէ էվվէլէմրտէ Ռումէլի Թիւր-քիատը տէնիզնի գբթատա Օս-մանը հիւքիւմէթինի թէքմիլէն ըլճ վէ մահվ իտէր։

Վէ երեկ էվվել էմրտէ Պուլ-կարիսթան նամը իլէ պիր իմարէթ թէշքիլ իտը. քի, տախիլինտէ Պուլկար օլմայան բէք չօգ պաշ-գա ճիւս ահալիլէր տէ վար։ Օն-տան Գարա տէնիզէ էնլը, վէ պու ոէնիզին քէնարլարընը զապթ իտը, օնտան տա Ադ տէնիզէ կէչիպ, պու տէնիզին լիմանլարը-նա տա սահիպ օլտը։

Պու երկնի Պուլկարիսթանա Ռու-սիա ինթիսապը իլէ պիր տիր նասլ իտէր, սուրէթը իտարէ վէ ինզրպաթընը պիր Ռուսիա գօմի-սերինէ իհալէ իտէր, օնտան սօղ-րա պու երկնի իմարէթի, պէնճէ տայիմա իչիւն, ֆագաթ շիւ-հէսիզ իլրի սէնէ իչիւն Ռուսիա ասքերի զապթը ալթընա վերիր։

Լաքին եալընըզ պու վասի մէմ-լէքէթլեր վէ էեալէթլեր տէնիլ տիր Օսմանլրատան ալընըպ տա Ռուսիա էլինէ կէչէն, վէ Օսման-ը իտարէսի երերինէ Ռուսիա ի-տարէսի ալթընտա դաշան. իլրա ահտնամէնին պաղը մատտէլէրի ահքեարընճա, եանլու, Թրքհա-լա վէ Պոսնա կիպի էն ուզագ մէմլէքէթլեր տախի Օսմանը մէ-մալիքի տայրէսինին խորբճընտա պրաղբլբպ, Ռուսիա մարիֆէթի իլէ թանզիմ օլունան նիզամաթ վէ իսլահաթ թահրընա ալբ-նը, չէօյլէ քի ալիքեար ալի-քեար պիւթիւն Ռումէլի գբթա-սը Օսմանը հիւքիւմէթի նէտին-տէն ալընըպ Ռուսիա հիւքիւմ-թի իտարէսինէ վերիլիյօր տէմէք տիր։

Միլորտլար, զանն իթմէյին քի Անատօլուտա տա պաշգա պիր չէյ օլայօր. պու գբթայա տայիր օլան մուգավէլաթ տախի, այնի պահրը Հազիզ կիպի (Կասպից ծով) Գարա տէնիզի տէ պիր Ռուսիա կէօրիւ իսէյօր։ Պաթում լիմա-նընը, քի Ռուսիա ֆէէհ իսէմէ-յիպ, հալա Օսմանը էլինտէ տիր, օնու տա Ռուսիա զապթ իսէյօր. Էրմէնիսթանընն նէ գատար միւս-թահքէմ մահալլերի վար իսէ, օն-լարը տա Ռումէլի գբթասընա հէր նէ թէտպիր գուլանըլըյօր իսէ, Անատօլու Էրմէնիսթանընա տա-խի այնը թէտպիր գուլանըլըյօր, վէ հէր նէ գատար իսմէն Օսման-ը հիւքիւմէթի թահրընտա պը-ըաղըլըյօր իսէ տէ, օրասը տա երինէ հագիկէթէն Ռուսիա թէ-ըաֆընտան թանզիմ վէ իհտաս օլունան նիզամաթլա իտարէ օլու-նանճագ տրը։ Միլորտլար, տահա պիր իւչիւնճիւ նօգթա վար քի, օնուն իւզէրինէ տէ պաշգաճա տրգգաթընըզը տավէթ իթմէք իսթէրիմ։ Լանի Գըրբմ մուհարէ-սինտէն սօղրա Ռուսիա եէտինտէն ալընան Պէսարապիա գբթասընընն թէքբար Ռուսիայա իսթիրատատ օ-լունմագ իտտասը։ Պու մատ-տէնին տախի Այսթէֆանօզ ահտ-նամէսինէ տերճի իլէ նէ տերճէճ թագդիրզաթ վէ ըզթըրապաթ հա-սըլ օլայօր, միւրատրմ չիմտի օն-տան պահս իթմէք տէյիլ տիր, իլրա շունու տէմէք քի, պու պիր ուֆագ շէյ, եախոտ եալը-նըզ մահալինճէ էհէմմիյէթի օ-լաճագ պիր մատտէ տէյիլ տիր. պունուն Բարիս ահտնամէսինէ տերճի, օ վագբթ լօրտ Բալմէ-ըսթընն պէօյլուք իգտամար վէ հիմմէթլերինէ միւհթաճ օլմուշ տուր։ (Իէրտոտ ֆէվմ)

Այժընճք տայիրէի պէլէտի-եէ տախիլինտէ զուհուր իտէն իլէթի սարիեէնին մէնի իչիւն իթթիխաղ օլունաճագ թէտապիր իւզէրինէ միւզաքէրէ իտիւպ, պիլ իթթիֆագ պիր գարար վեր-մէք իւզրէ, կէչէն ճումատա իր-թէսի կիւնիւ պիլ ճիւմլէ տէվլէթ-լէր գօնսօլօսլարը պիր մէճլիս ագտ իթմիշլեր տիր։

—Թիւրքիատա միւթէմէքքին պիւթիւն Զէրքէսլէր նամընա օ-լարագ, Զէրքէս միւթէպերանը-տան օթուզ քիշի, Սէրասքէր Բէուֆ բաշա հաղրէթլերինէ պիր մուֆասսալ արզուհալ թագտիմ իթմիշլեր տիր։ Պու արզուհալատա, Զէրքէսլէր, մուհարէպէտէ Թիւր-քիաեա իթտիքլերի մուավէնէթ-տէն պահս իտէրէք, պունա գար-շը քէնտիլէրինէ հիչ պիր միւ-քեաֆաթ օլունմատըզը հալտէ, չիմտի իսէ ալէյհլերինտէ իտիմ-մէքտէ օլան պիր էսաս իսնատաթ-

---

ՇԱՐԴ ՄՈՒՀԱՐԲԷՊԷՍԻ

ԹԷՐԲԱՐ ՐՈՒՄԷԼԻ ՃԻՀԷԹԻ

Կապրօվա թարաֆընտան Շիպգա պօղազընա օլան հիւճում.

(227 նումէրօտան տէվամ)

մէչհուրու տախի օրատան կէլիր։ Բէզալիք սիահ շէրիտ, գայթան, վէ բիւսկիւլլէր օրատա եարբլըբ։ Էքսէրիսի զէնկին վէ գուտրէթլի ատամլար աբր, վէ Ռուսիա ասքէրի օրատա հէր նէվի մէ՛քիւ-նաթ Աշրէֆպաթ վէ Քէվազիմաթ պուլուպ բահաթ իթտիլէր։

Այրն 16ընտա, տօգուզունճու բիտէ ֆըրգասը գօմանտա-նը Բրէնս Զէֆիաթօրօլը Միրզքի, Կապրօվայա մուվանբլէթ իյլէտի, Շիպգա պօղազընընն զապթընա պու Բրէնս պաշ գօմանտան թա-յին օլունտուզունտան, էրթէսի կիւնիւ իչիւն հէր նէ լազըմ իսէ, իլք ագշամտան Կապրօվատա իք-մալ իյլէտի։

Շիպգա պօղազը տէնիզին սաթ-հընտան պին իքի եիւզ մէթրօ եիւքսէք տիր, վէ Պուլկար-լարըն Սէն Նիգօլա թապիր իթ-տիքլերի տահա եիւքսէք պիր տաղըն եամանճընտա տրը. էօյլէ զէնսաթը իսթիհքեամաթլա միւս-թահքէմ տիր քի, բէսմէրի պիր ինկիլիզ էրքեանը հարպ զապի-թինտէն վերիլմիշ տիր տէնիր։

Շիպգայա վասլ օլան հէր գաշ եօլ վար իսէ ճիւմլէսի եա պա-թալ աղաճլար տէվիրէրէք, եա խէնտէքլեր գաղըլարագ, եա տա պլօղաուսալար եաբըլարագ մէթ-ըիսէ ալընմըշ ըտը։ Հասբը նա-զար իսէնէ տէհլիթ կէթիրիր տէ-ըէճէտէ պիր գալէ չէքլինտէ իտի։

Ռուսիա ասքէրի տէօրթ գօլ օ-լուպ, պիրի Զէլէնօարօվա գարի-յէսինտէն, վէ սաղտան, տիկէրի օրթատան վէ էն ֆէնա եօլտան թօքտուզ վէ սիվարիսիզ օլարագ հիւճում իտէճէքտի. ճէնէրալ Բրէնս Միրզքի, Տէրօյինսքի, վէ Կրան Տիւք Նիգօլանընն օղլու տի-կէր Կրան Տիւք Նիգօլա պու օր-թա գօլտա իտիլէր։

Սօլ գօլ օրմանլար իչինտէն, վէ պիր տէօրտունճիւ գօլ տա-խի Պէրտէք գարիյէսինտէն Շիպ-գա իւզէրինէ կէլէճէքտի, լաքին պուռնարընը էօնիւնտէ պիր տէ-լարընն Սէն Նիգօլա թապիր իթ-տիքլերի տահա եիւքսէք պիր տաղըն եամանճընտա տրը. էօյլէ զէնսաթը իսթիհքեամաթլա միւս-թահքէմ տիր քի, բէսմէրի պիր ինկիլիզ էրքեանը հարպ զապի-թինտէն վերիլմիշ տիր տէնիր։

Շիպգայա վասլ օլան հէր գաշ եօլ վար իսէ ճիւմլէսի եա պա-թալ աղաճլար տէվիրէրէք, եա խէնտէքլեր գաղըլարագ, եա տա պլօղաուսալար եաբըլարագ մէթ-ըիսէ ալընմըշ ըտը։ Հասբը նա-զար իսէնէ տէհլիթ կէթիրիր տէ-ըէճէտէ պիր գալէ չէքլինտէ իտի։

Ռուսիա ասքէրի տէօրթ գօլ օ-լուպ, պիրի Զէլէնօարօվա գարի-յէսինտէն, վէ սաղտան, տիկէրի օրթատան վէ էն ֆէնա եօլտան թօքտուզ վէ սիվարիսիզ օլարագ հիւճում իտէճէքտի. ճէնէրալ Բրէնս Միրզքի, Տէրօյինսքի, վէ Կրան Տիւք Նիգօլանընն օղլու տի-կէր Կրան Տիւք Նիգօլա պու օր-թա գօլտա իտիլէր։

Սօլ գօլ օրմանլար իչինտէն, վէ պիր տէօրտունճիւ գօլ տա-խի Պէրտէք գարիյէսինտէն Շիպ-գա իւզէրինէ կէլէճէքտի, լաքին պուռնարընը էօնիւնտէ պիր տէ-

Օսմանը օրատա սու չբգաճագ ըտը։ Ճիւմլէսինտէ տէ, Պուլկարլար գբ-լաղուզլուգ իտէր իտի։

Շիպգա իւզէրինէ հիւճում իտ-տէճէք ասքէր ճէման օն իքի պէօյիք վէ իքի Օթնիա գաղագ-տան իպարէթ իտի. Օսմանը ա-քերի պունլարընն իչ գաթը օ-տուգտան մատտա էօյլէ պիր մէ-թին վէ ալընմագ եէրտէ օլտուգ-լարը տա քէնտիլէրինէ տահա պէօյիք պիր գուվվէթ իտի։

Վագտա պու գատար աղ ասքէր իլէ Շիպգա իւզէրինէ հիւ-ճիւմ իթմէք խայալ օլունուր պիր ճէսարէթ տէյիլ իտի, լաքին Բբ-բենա Միրզքի հիչ մէմուլ իթմէղ իտի. քի Շիպգատա օլան պիւ-թիւն Օսմանը ասքէրինէ գարշը կէլէճէք։ Օ կիւնիւ ճէնէրալ կուր-գօ. քիւլիյէթլի ասքէր իլէ գբպլէ թէրաֆընտան Շիպգա իւզէրինէ կէլէճէճյինտէն, հէյնի հաճէթտէ օնուն իմտատընա եէթիշմէքտէն մատտա պիր իշի օլմայաճագ զանն իտէր իտի։ Լաքին կուրգօ վագ-թը զէմանք իլէ եէթիշէմէտիյին-տէն Միրսքինին ասքէրի բէբիշան օլտու։

Իլք իւչ գօլ, այլն օն էնտի-սինտէ վէ էօյլէտէն պէշ սաաթ էվվէլ եօլա ըէվան օլտուլար, սաղ գօլ Զէլէնօարօվա գարիյէսինէ վասլ օլուպ վէ օրայա տէօրթ թօր եէրլէշէրիպ, պիր պէօյիք ռէ ասքէր պրադտը, պագիսի իլէրի եիւրիյիպ, գարշըլարընա հիչ պիր սիւրմէն չբգմայարագ, ագ-շամընն սաաթ եէտիսինտէ իմ-թիա կէչիտինէ վասլ օլտու։

Օրթա գօլ սապահընն սաաթ տօգուզունտա իքի եօլուն պիր պիրինի քէսանլի պիր մէվգիյէ կէլիպ օլտաա արամ իյլէտի։ Պիր սաաթ սօղրա տէօրտունճիւ գօ-լուն Օսմանլրատան պիր թապեա ալարընը խապէրի կէլիպ, ֆագաթ իմտատ տախի իսթէնմիշ իտի։ Էշեա մուհաֆազասընա թային օ-լունան իքի պէօյիւյուն պիրի սէ-բիան պու տէօրտունճիւ գօլա իմտատա կէօնտէրիլտի։

Լաքին տաղը թբրմանմագ բէք միւշքիլ օլտու, տէօրթ պէշ սա-աթտա անճագ Օսմանը մէվգիլէ-րինէ եագալշըլապիլտի. նիհայէթ սաաթ իւչտէ, կէրէք ճէնէրալ Միրսքի վէ Տէրօյինսքի վէ կէ-բէք Կրան Տիւք Նիգօլանընն օղ-լու տիկէր Կրան Տիւք Նիգօլա Օսմանը մէվգիլէրինին քէշֆինէ կէլտիրիլէր։

Թամ պու արալըգ, Օսմանը-լար իքի մէթէրիստէն, պիր պրօ-գաուստան վէ պիր թապեատան աթէշ բիսկիւրմէյէ պաշլատըլար։ Ռուսլարընն իչ պէօրիյիս պու ա-թէշէ ճէվապ վերիպ, տէօրտիւն-ճիսիս իհթիյաթտա պուլունտու. վէ գավկայա ագշամընն սաաթ եէ-տիսինտէ գատար տէվամ օլունտու։ Ռուսլար Զէլէնօարօվատա պը-ըագտըգլարը իչ թօքու գուլլա-նամատըլար, վէ ագշամընը իքի թէրաֆ ասքէրի տէ քէնտի օ-տուգլարը մէվգիլէրտէ գալտըլ-լար։

Էօյլէտէն իչ սաաթ սօղրա, օրթա գօլ տախի, Օսմանը խաթ-լարը արգասընտան թօք սէսի ալ-տըզընտան, կուրգօ կէլիյօր զանն եթտիլէր, լաքին պու սէսլէր բը-լէնթօֆ գօմանտասընտա օլան Ռուս սօլ գօլու իլէ Օսմանը պէյ-նինտէ օլան մուհարէպէնին թօք սէսլէրի իտի։ Պու թէրաֆտա Օս-մանը ասքէրի Ռուս ասքէրինտէն պիր գաչ գաթ զիատէ օլտուգ-լարընտան, Ռուսլար նէ տէրէճէ

(Տեվամ)

տան չիքեռանէթ իտէյօրլար։ Զէրքէզլէր մէզքիւր արզուհալ-լարընտա տէյօրլար քի, Թիւրքլէրին, Արնաութլարքն վէ Պուլ-գարլարքն իճրա իթտիքլէրի սուլ-ի հարաքեռաթ, քէնտի իշլերին-տէն պազբլարընքն «միւսթէնա օլարագ» իճրա իթտիքլէրի խբր-սըզլըգլարտան բէք պէպիւք տիր վէ պու նէվ սուլի հարաքեռաթ-տա պուլունան Զէրքէզլէրի տա-խի թէրպիեէ իթմէք հիւքիւմէ-թին պօրճու իտի։ Նէթիճէի քէ-լամ, Զէրքէզլէր պատէլին հագ-լարընտա տահա զիատէ հիւանիւ մուամէլէ իպրազ օլունմասընը վէ Զէրքէս մուհաճիրանքին պիր ան էվվէլ Ն. ատօլուտա մինասիպ մա-հալլէրտէ իսքեանընը նիազ ի-տէյօրլար։

ԺԷՆԷՐԱԼ ԻԿՆԱԹԻԷՖ

ԻԼԷ

ՊԻՐ ՄԷԿԻԼԱԳԱԹ

Օպզոր նամ Խրուաթ զաղէթա-սը, մուհարրիրլէրինտէն պիրիսի-նին ժէնէրալ Իկնաթիէֆ իլէ վու-գու պուլան պիր միւլագաթընը պէր վէճհէ աթի հիքայէ իտէ-եօր։

«Ժէնէրալ Իկնաթիէֆ, Ա.յա Սթէֆանոս ահտնամէսինի Աւսթ-րիա գապուլ իտէմէմէքտէ օլ-մասընտան թէաճճիւպ իտէյօր։ Էյէր Սբրպիա վէ Դարատաղ էվ-վէլբի կիպի էհէմմիյէթսիզ մէմա-լիք հալինտէ գալբրլար իսէ, սէ-պէպի շու տուր քի, Աւսթրիա պունու պէօյլէ իսթէմէքտէ տիր, վէ Ժէնէրալ Իկնաթիէֆ պու շէյ-թէկսիւֆ իտէյօր։ Պուլգարիս-թանքն էլլի սէնէ միւտէթ քիմ-սեեե նէ ֆայիտէսի օլապիլէճէք վէ նէ զարարը։ Ռուսիա, Պալ-գանլար նիմ ճէզիրէսինտէ պէօ-յիւք պիր գուվվէթ քէսպ իթմիշ օլմայաճագ տբը. Պալգանլար նիմ ճէզիրէսինտէ, Ռուսիանքն նու-ֆուզու, օրալարտա սաքին օլան ահալինին Ռուսիաեա օլան թէվէճ-ճիւհիւ տէրէճէսինտէ օլապիլիր. վէ ահալիի մէզքիւրէնին շու թէ-վէճճիւհիւ, պիր ահանամէ իլէ մահվ օլունմազ։

«Ժէնէրալ Իկնաթիէֆին էֆ-քեարընճա, Ա.յա Սթէֆանոս ահա-նամէսի Ռուսիաեա պիր շէյ վեր-մէմէքտէ տիր. մէզքիւր ահա-նամէ, պազը գավմարա, լայզդ օլտուգլարը կիպի, պիր իտարէի մկլիեե վերմէքտէ տիր։ Ռուսիա պու իշտե քէնտիսինէ մուավէնէթ իթմէքտէն քիմսեեի մէն իթմէզ։ Աւսթրիա վէ Ռուսիա պէ յինինտէ վուգուա կէլէճէք պիր մուհարե-պէ, տէտի ժէնէրալը միւշարի-լէյհ, պիր նահագգլբդ վէ պիր տէլիլիք օլաճագ տբը. զիրա Ա-վըսթրիանքն Պալգան նիմ ճէզի-րէսինտէ եէր զապթ իթմէսի, գապուլ օլունուր պիր շէյ տէյիլ տիր, նէ վագթ քի Ռուսիա պէօյ-լէ պիր շէյտէն սարֆը նազար իթմէքտէ տիր։

«Ժէնէրալ Իկնաթիէֆ, սէօ-զիւնէ խիթամ վերէրէք, Ռուսիա-նքն եէնի պիր մուհարեպէ իթմէք իչին գուվվէթի քեաֆիրեէսի օլտու-զունտան պահս իթտի, վէ տէտի քի, Ռուսիանքն տահա քիւլլեեթ-լի գուվվէթի ասքէրկյէսի վար տբը, քի մուհարեպէի ախիրետէ մէյ-տանա չըգարբլմամըշ իտի. իհթի-յաթ ասքէրինին մըգտարը թէք-միլ տիր, միլլէթ ասքէրի սիլահ ալթընա ալընապիլէճէք տիր, վէ պու գուվվէթի ասքէրիեէնին ճիւմ-լէսի թէչբիլ ու թանզիմ օլունտուգտա, մըգտարլարբ պիր միլեոնէֆէրե պալիղ օլաճագ տբը։»

—

Բօթիտէն մարթ 27 թարիխլէ Նէօլօզոս զազէթասընա պէր վէճ-հի աթի եազըլըեօր։

«Միւսալէհէնին ագտը միւնա-սիպէթիյլէ պուրատա պէօեիւք չէնլիք օլաու։ Բօթի մէվգիի գօմանտանը մուհարեպէեէ իշ-թիրաք իտէն զապթան վէ նէ-ֆէրաթը, վէ խուսուսիյլէ տէօրթ գըթա թօբլա Ամիրալ Հօպարթ բաչա տօնանմասընա մուվաֆֆա-գըեէթլէ մուզավէմէթ իտէն թօրճու նէֆէրաթընը իմբէրա-թօր նամընա օլարագ թէպրիք իթտի։

«Ռուս էրքեանը հարպ զապը-թանը շու էֆքեարտա պուլու-նուեօրլար քի, էկէր Թիւրքլէր Սօխում գալէ սէֆէրինի իճրա իթմէսէ իտիլէր, Բօթիտ վէ Պա-թումտա Ռուսլարըն հալի բէք ֆէնա օլաճագ իտի։ Միւմայի-լէյհ զապթէթլէր, Օսմանը տօ-նանմասընը Բօթիյէ գարշը զա-յիֆ տավրանմըշ օլմասընը գրի-թիգա իտէեօրլար։

«Ճէնէրալ Ֆրանգինի Պաթում միւթէսարրըֆը թայինին օլուն-մուշ տուր. ճէնէրալ Ֆրանգինի ասլէն Իթալիալը տբը վէ Տէրսա-ատէթտէ սաքին օլմագտա իտի։ Ճէնէրալը միշարիլէյհ էյլի Ռում-ճա վէ Թիւրքէ սէօյլէմէքտէ տիր։

«Սօխում գալէ Հասան բաչա տօնանմասը թարաֆընտան թօ-բա թութուլտուկտա վագթ վու-գուա կէլէն խասարաթընը պիր ճէտվէլինի թանզիմ իթմէք իւզ-րէ ճէնէրալ Թագէն Սօխում գա-լէեէ կէօնտէրիլտի. Սօխում գա-լէ ահալիսի Օսմանը տօնանմասը թարաֆընտան իտիլէն թօբ աթէ-չի սէպէպիյլէ խարապ օլան էմ-լաքլարընը հիւքիւմէթէ պիլտի-րիպ, պու շէյ իչին խասէթէն Թիւրքիատան թալէպ օլունան թազմինաթտան, քէնտիլէրինէ տիւշէն գըսմը ախզ իտէճէքլէր տիր։

«Ռուսիա իչէրլէրինտէն եէնի ասքէր կէլիպ, պուրատա Ույուրկաթ վէ Հօսպան թէբէսի մէվ-զիլէրինտէ պուլունան ասքէրին եէրինէ կէչմէքտէ տիրլեր։

«Ումուրու թաճիրիեէլերի ի-չին Թիւրքիաեա կիթմէք իսթէ-միշ օլան Ռուս թէպասընա բա-սաբօրթ վերմէքտէն Դավկասիա վալիսի իմթինա իթմիշ տիր։

«Գավգասիատա նէչը օլունան Ռուս զազէթալարընքն էքսէրիսի Պէր-լինտէ ագտ օլունաճագ Դոնկրէ-նին գարարլարընա պէօյիւք պիր էմնիեէթ կէօսթէրմէեօրլար, վէ Գոնկրէտէ վերիլէճէք գարարընն Ռուսիա լէյհինտէ օլմայաճագը էֆքեարընտա պուլունուպ, Ռուս օրտուլարընքն չէրէֆինի թէհլի-քէեէ գօյապիլէճէք օլան պիր եէ-նի մուհարեպէտէն իհթիրազ իթ-մէսինի հիւքիւմէթէ թավսիեէ ի-տէեօրլար։

«Դուրա քէշիտէսի մուամէլա-թընա իպթիտար օլունմուշ տուր։ Բիօն նէհրի աղընտաքի թօրբիլ-լերի չէգարմագ իւզրէ վերիլէն էմրի, Բօթի գօմանտանը տիւնքի կիւն կէրի ալտը։»

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

ԻԼԱՆ

Խազինէի ճէլիլէ, ատի քեաղըտ իւզրէրինէ պասբլան գայմէլէրի ֆիլիկրանը գայմէլէր իլէ տէյիշ-տիրմէք հագգընտա մուգատտէ-մանֆվուգու պուլան վատընը մէվ-գիի իճրայա գօմարա չարչմագ-տա օյտուղունտան, իչպու միւ-պատէլէ իչին Պանգը Օսմանի Դա-լաթա վէ Սթամպոլ պիւրօլարընքն անգաբիպ աչգ պուլաճաղընը ահալիեէ իլան իտէր։ Շիմոիլիք ֆիլիկրանը օլարագ եաքընդ 100լիւք գայմէնին լեվհասը հա-պըրլանմըշ պուլունուղունտան, միւպատէլէ մուամէլէսի պու սը-նրֆ գայմէլէրտէն պաշլայաճագ վէ տիկէրլերին տախի լեվհալարը հազըրլանտըգճա, տէր հալ մու-պատէլէլերինէ մուպաշերէթ ի-տիլէճէք տիր։ Ֆագաթ, ֆէր-սուտ գայմէլերին մըգտարը կիւնտէն կիւնէ թէզայիւա իյլէ-մէքտէ պուլունտուղունտան, ֆի-լիկրանը գայմէ իլէ միւպատէլէ-լերի իճրա օլունուճաեա տէկին չիմոիլիք պունլարընն ատի քեա-ղըտ իւզերինէ պասբլմըշ ճէեիտ գայմէլերլէ միւպատէլէսի իճրա օլունաճագ, վէ Պանգը Օսմանի-ճէ պու մուամէլէեէ նէ վագթ պաշլանաճաղը իլէրիւտէ իլան ի-տիլէճէք տիր։

—

Ֆէրսուտ գայմէլերին ճէտիտ գայմէլէր իլէ միւպատէլէսի, Թէրթիպի մախսուսունտան ֆագ-լա օլարագ գայմէ իխրաճը նի-եէթի խաֆիյէսինէ մէպնի օլտու-զունա տաիր պէյն էլահալի պա-զը բիվայաթը քեաղիպէ տէվ-ըան իթմիշ, վէ պունէվրիվայաթ, գայմէնին գըյմէթինճէ թէնէզ-զիւլի միճիպ օլապիլէճէեի տէր-քեար պուլունմուշ օլտուղունտան, Պանգը Օսմանի պու բիվայաթը գաթիէն թէզգիպ իտէր։ Վէ գա-վայիմի նագտիյէնին նիւմէրօլա-ըընը վազ իթմիշ օլտուղու ճիհէթ-լէ, պէ.յան ու իլան իտէր քի, պա իրատէի չահանէ իխրաճը մուգաբրէր օլան օն ալթը միլեոն-լուգ գայմէնին մըգտարը հիչ պիր վագթ թէճավուզ իտիմէմիշ տիր։ Պինաէն ալէյհ, եագընտա թապ օլունաճագ գայմէլերտէն ատի քեաղըտ իւզերինէ պասբլաճագ գավայիմ, Պանգը Օսմանի մարի-ֆէթիյլէ վէ քէնտի գօնթրօլու թահթընտա օլարագ, մէզքիւր ֆէրսուտ գավայիմին միւպատէ-լէեինէ իսթիմալ օլունաճագ, վէ թէտավիւլտէն գալարբլաճագ օլան գայմէլէր տախի Պանգը Օս-մանի մարիֆէթիյլէ, վէ խազինէի ճէլիլէնին թահթը նէզարէթինտէ օլարագ մահ պէ մահ իպթալ ու ինրագ իտիլերէք, մըգտարլարը զաղէթալարլա իլան օլունաճագ տբը։

ՃԷՎԱՊ

Մեծայարգ և ազնիւ Ս. Մօսիկեան էֆէնտի.

Մարտ 20 թուականով՝ Ձեր սիրալիր նամակին հետ՝ ընդունե-ցայ նաեւ Թէրճէմանը Էֆքեարի այն թերթերը, որոնց մէջ Ձենէ առ Վ. Հիւկօ, և անկից առ Ձեզ ուղղեալ նամակները կային։

Կարդացի և այդ ազգասէր լրագրին էջերուն միոյն մէջ, առ նուաստս ուղղեալ, և վեմ հո-գիէ բղխեալ քաջալերիչ ուղերձ մը. որոյ չեմ արժան թէպէտ, այլ չի զարմացայ, առաջին տե-սութեամբ սիրելով լաւ ճանչնա-լուս Ձեր ջինջ և պարզ սիրաը, ու վեմ հոգին։ Չի զարմացայ, լաւ գիտնալով՝ որ բանաստեղծին սրբազան պաշտօնն է զմայլել, սիրել, գովել և անմահացնել. մանաւանդ այն սրտերը, որք դոյզն ինչ խօսակիցք և վիճակ-կիցք են իրենին։

Ինքս ալ, իբր դերասան ար-ուեստէր, որ թարգման քերթողին, բարոյականի քարոզիչն առ մար-դիկ, եւ այդ բնութեան հայել-ոյն, զոր «թատրոն» կ'անուա-նեն, մի աղօտ ճաճանչը գտնը-ւելուս, գուցէ բնական փոքրիկ ընդունակութիւն մի գտած ըլլաք ի'իս. այլ զայն Ձեր բանաստեղ-ծի անմահ խոշորացուցովը դիտէր ընդլայներ, ու վեմ դրչով դա-տէր էք. ո՞հ չ'եմ արժանի այդ-քան գովեստից. աւելին իբրև քաջալերութիւն կընդունիմ ա-ռանք, «որոյ չատ պէտք ունինք. մեր աղուեստեարքս 'ի Պոլիս»։

Այլ եթէ դուք, Հայ հրիզո-նին վրայ փայլող աստղ մի կան-ուանէք զիս, իմ արուեստերի մը-թին վիճակիս մէջ, յայնժամ նե-րելի է ինձ ըսել՝ թէ աստեղք, ա-ռաւէն կառնուն լոյսերնին. ուրե-մն ես ալ, ձեր ոգւոյն շառաւիղ-ներովը փայլեցայ, որ պահ մի արեւս եղաւ, ու իւր լուսովը ո-ղողեց դիս։

Նոյն արեւն է դարձեալ՝ որ լուսաւորեց անմահ եւ տիեզերա-հռչակ հանճարի մը, Հիւկոյի ա-չացքն առջեւ 'ի մթութիւն և յանծանօթս թողեալ, հաղուա-գիւտ ժողովուրդ մը, ազգերնի՞ս . . . Հայութիւնը, եւ ստիպեց այն ոգին՝ յ'օգուտ մեզ խորհիլ, եւ սիրիչ իսօսքերով մխիթարել զմեզ, օ՜հ ասոր համար, ամբողջ ազգս երախտապարտ է ձեզի։

Սակայն եթէ, Վ. Հիւկոյի և բոլոր Հայութեան գովեստներն, ու բարի համբաւունքը, փառաց պսակներ են Ձեր վեհանձն ճակ-տին. այս մի քանի տողերն ալ, կը համարձակիմ յաւելուլ այդ պսակաց վրայ, զերթ ծաղկունք անթառամ մուերմութեան եւ սի-րոյ. խնդրելով միանգամայն որ ընդունիք, յարգանաց խորին հաւաստեացն հետ, անկեղծ բա-րեկամութիւնս, որով մնամ միշտ

28 մարտ 1878 Ձերդ

Օրթագիւղ Պ. Ե. Ադամեան

ԻԼԱՆԱԹ

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

ՎԱԲՕՐԼԱՐԸ

Իզմիտ խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, չար-չէնպիհ վէ ճումա իրթէսի կիւնլերի, Տարիճա վէ Դարամուսալ իսկէլէլ-րինէ օղրայարագ։ Իզմիտէն ամէթ, բէնչէնպիհ վէ բազար իրթէսի կիւն-լերի, եէնէ մէզքիւր իսկէլէլերէ օղ-րայարագ։ Ախշամընը Տէրսաատէթ վիւսուլ։

Կիրիտ խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, օն պէշ կիւնտէ պիր սալը կիւնլերի, Զանագ գալէ, Մօլիվօ, Միտիլլի, Իզմիր, Սա-գըզ, Գանտիա, Ռէթիմօ վէ Հանեա իսկէլէլերինէ օղրայարագ։ Տէրսաա-տէթէ միւվասլէթ, օն պէշ կիւնտէ պիր բէնչէնպիհ սապահընը։

Անատօլու խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթլէ հէր չարշէնպիհ կիւնլերի, Էրէյլի, Ինէ-պօլու, Սինօպ, Սամսօն, Օրտու, Գիրէսօն, Թրապզոն վէ Ռիզէ իսկէ-լէլերինէ օղրայարագ։ Ամէթ հէր չարշէնպիհ կիւնլերի եէնէ մէզքիւր իսքէլէլերէ օղրայարագ։ Տէրսաատէթէ միւվասլէթ բազար էրթէսի սապա-հընը։ Օն պէշ կիւնտէ պիր Պաթում-ա։

Պարթըն խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, հէր չարշէնպիհ կիւնլերի, Ամասթրա վէ Պարթըն իսկէլէլերինէ օղրայարագ։ Պու իսկէլէլերէ օղրայարագ հէր ճու-մա ամէթ վէ բազար իրթէսի Տէր-սաատէթէ միւվասլէթ օլունուր։

Պանտըրմա խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, բէնչ-չէնպիհ ախշամընը, Բէրամա վէ Պան-տըրմա իսկէլէլերինէ օղրայարագ։ Հէր ճումա ամէթ վէ ճումա իրթէսի սապահլայրն Տէրսաատէթէ միւ-վասլէթ օլունուր։

Սէյանիթ խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, ճու-մա կիւնլերի, Կէլիպօլու վէ Զանագ գալէ իսկէլէլերինէ օղրայարագ։ Հէր սալը կիւնլերի, Մէզքիւր իսկէլէլերէ օղրայարագ ամէթ վէ բէնչէնպիհ կիւնլերի Տէրսաատէթէ միւվասլէթ օլունուր։ (Վաբօր պազէն կիսիչ վէ պազէն կէլիչէ չօգ տէֆա Այնօրօզա օղրար)։

Մարմարա խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, հէր սալը սապահընը, Պիղատոս, Սիլիվ-րի, Էրէքլի, Թէքիրտաղ, Կանօս, Խօրա, Մէլէֆթէ, Մարմարա, Բաչա լիման, Արթագի վէ Գարապուրուն իսկէլէլերինէ օղրայարագ։ Եէնէ պու իսկէլէլերտէն կէչէրէք, հէր բէնչէն-պիհ ախշամընը Տէրսաատէթէ միւվա-սլէթ օլունուր։

Կեմլիյիկ խաթքը

Տէրսաատէթտէն հարէքէթ, սալը վէ ճումա կիւնլերի, Մուանեա իսկէլէսինէ օղրայարագ։ Բէնչէնպիհ վէ բազար կիւնլերի էօյլէտէն սօնրա ամէթ օլունուր։ Ճումա էրթէսի կիւնիւ Մուանեայա վաբօր կիտէր վէ եէվմի մէզքիւրտէ ամէթ իտէր։

—

Սամաթիա ճատտէսինտէ, Ազա Համամը դուրպինտէ, Ագարճա չէշմէսի ալթընտա պիր պէօյիւք տիւքքեան, իչինտէ սարնրճ, գու-եու վէ սայիր տայիրէլերի միւ-քէմմէլ օլտուղու հալտէ քիրալըգ օլուպ, իսթիճար իթմէք իսյէ-եէն զէվաթընմաթպասմըզա միւ-բաճաաթ իլլէմէլերի իլան օլու-նուր։ 1

—

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՍԷՏԷՆ

93 սէնէսի Շուպաթըն 15 ինճի չարշէնպիհ կիւնիւ սապահընտան ի-թիպարէն, Այա Սթէֆանոզ թարի-գինին սէֆէրլերի ճումա վէ Բա-զար վէ էյեամը սայիրտէ զիյրտէ մուհարրէր օլտուղու իւզրէ իճրա օ-լունաճագ տբը։

Այա Սթէֆանոզտան Բէօբրիյէ Սաաթ Տ.

1 30 Այա Սթէֆանոզ, Մագրիքէօյ Սամաթիա, Եէնիգաբ, Գումգաբու։

3 30 Այա Սթէֆանոզ, Մագրիքէօյ, Սամաթիա.

8 — Այա Սթէֆանոզ, Մագրիքէօյ, Սամաթիա, Գումգաբու։

10 30 Այա Սթէֆանոզ, Մագրիքէօյ Սամաթիա, Գումգաբու։

Բէօբրիւտէն Այա Սթէֆանոզ Սաաթ Տ.

1 30 Գումգաբու, Եէնիգաբու, Սամաթիա, Մագրիքէօյ, Այա Սթէֆանոզ։

3 30 Սամաթիա, Մագրիքէօյ, Այա Սթէֆանոզ։

8 — Գումգաբու, Սամաթի, Մագ-րիքէօյ, Այա Սթէֆանոզ։

10 35 Գումգաբ, Սամաթիա, Մագ-րիքէօյ, Այա Սթէֆանոզ։

ԱԶԴ

Գասբմ բաչայի Ս. Յակոբ եկե-ղեցւոյ տոմսակներէն որու քով որ կը գտնուի մինչև յառաջիկայ կիւ-րակէ 9 ապրիլ Ծաղկազարդի ա-ռաւօտ Ս. եկեղեցիս բերելն և սոյն թուականէս յետոյ բնաւ ընդունելի չըլլալը կ'ազդարարուիլ։

Ի դիմաց Թաղ. խորհ.

Ատենադպիր Ատենապետ

Գ. Գրիգորեան Խ. Ե. Սարաճ

3 Ապրիլ 1878

—

Սահիպի դաղէթա

Ա. Մ.

ՄԱԽԴԱՍԸ Ե. ԳԱՎԱՌՅԱՆ

Սթանպուլու Փէյրաթիս խանը Ն 26